

# ԳՈՉ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ

## Յարգելի՛ հայրենակիցներ

1928 թ. Մայիսի 28-ին — պատմական այդ օրը — խուճը մը զաղափարապաշտ հայ մտաւորականներու նախնախնուութեամբ հիմը զրուեցաւ Համազգային Մշակութային Ընկերութեան՝ նպատակ ունենալով՝ հայապահպանութիւնը, հայ մշակոյթի պաշտպանութիւնը ու զարգացումը և ազգային ոգիով տարբուած նոր մտաւորականութեան պատրաստութիւնը Արտահայաստանի մէջ: Համազգայինի հիմնադիրներուն մէջ էին մեծանուն գրագէտ և մանկավարժ Լեւոն Շանթ, հայ մտքի անզուգական ներկայացուցիչ Նիկոլ Աղբալեան, հանրային և պետական կանխաւոր գէտ բժիշկ Լամա Օ՛ստանյան, հայ մշակոյթի վաստակաւոր գործիչ Գասպար Իփէկիան և ուրիշներ: Անոնք կը զգային, թէ ինչ անաւոր վտանգ կը սպառնար տարագրի հայութեան, որ կտրուած Մայր հայրենիքէն և ենթակայ օտար ազդեցութիւններու՝ դատապարտուած էր աստիճանական ուժեղացման: Եւ կը զիտակէին, թէ անհրաժեշտ է գերազանց հիւզով մը պաշտպան կանգնել հայութեան զոյւրութեան և պատրաստել հայ լիզուով ու հայ ոգիով նոր մտաւորականութիւն:

Համազգայինի առաջին գործը եղաւ Հայ ձեմարանի բացումը 1930 թ. սեփրը՝ Լեւոն Շանթի և Նիկոլ Աղբալեանի անօրինութեամբ, իրտա կամեառ միջոցներով սկսեալ գործ մըն էր, որ տարուէ տարի մեծցաւ ու զարգացաւ: Հազարէ աւելի աղջիկներ ու մանչեր ձեմարանի աւագանին մէջ ազգային դաստիարակութիւն ստացան և կարելի աւելի շրջանաւարտներ զուրթեկան ձեմարանէն, որոնք այսօր կը գործեն իբրև օւսուցիչ ձեմարանի և ազգային վարժարաններու մէջ, իբրև զրոյց և լրագրող, իբրև հանրային գործիչ, իբրև պաշտօնեայ կամ ազատապաշտպան մարդ՝ ազգային նետաքրքրութեամբ և ազգային ոգիով: Համազգայինը իր հրատարակութիւններով, իր մշակութային ձեռնարկներով, դաստիարակութիւններով, ներկայացուցիչներով, կրթական և դաստիարակչական ձեռնարկներով, ձեմարանը իր պատրաստած մտաւորականութեամբ Արտահայաստանի հայութեան համար զարձած է մշակութային կենսական անհրաժեշտութիւն, որոնք վառ կը պահեն ազգային ոգին և հայրենիքի սէրը:

Համազգայինն ու ձեմարանը, կարելի է՝ ըսել, ծնունդ առին և անցան ու զարգացան բացառապէս անոնց հիմնադիրներու և գործակիցներու անձնուէր զոհարարութեամբ և հայ աշխատաւոր ժողովուրդի բարոյական ու նիւթական օժանդակութեամբ: Հայ ժողովուրդը բնազդօրէն զգաց այն հաստատութիւններու նախախնամական շնոր իր զոյրութեան ապահովութեան և յարատեւման համար և լիուրի աջակցեցաւ անոնց: Մասնաւորապէս մեծ եղաւ Ամերիկայի մեր հայրենակիցներուն աջակցութիւնը: Հայ Օգն. Միութիւնը իր տարեկան յատկացումներով, հայրենակցականները՝ սաներ պահելով: Վերջերս Գալիֆորնիոյ Հայ Կրթական Լիմիտարկութիւնը, բազմաթիւ անհատ հայրենակիցներ՝ նուէրներով կամ կտակներով, կամ Լ. Շանթի ձեռնարկած հանգանակութեան մասնակցելով՝ ապահովելին ձեմարանի գոյութիւնն ու զարգացումը: Ամերիկայէն զուրօ ալ ձեմարանը նոյն շերտ համակրանքին և նիւթական օժանդակութեան աւարական եղաւ: Մասնաւորապէս պէտք է յիշել Փայլանճեան ազնուաւորու ջոյրերուն անուշը, որոնք 20,000 անգլիական սօկի նուէրով ի յիշատակ իրենց հանգուցեալ եղբոր՝ Նշանի, հնարաւոր դարձուցին գնուող ձեմարանի ներկայ շէնքին, որուն հակաին դրոշմաւոր է Նշան Փայլանճեան անուշը: Այդ շէնքն այ սակայն այլևէ կուրպ և այժմ կը կառուցուի լրացուցիչ նոր շէնք մը, որ կարելի պիտի զարմնէ յաջորդ ուսումնական տարեկիցներէն գիշերօթիկ բաժնի բացումը և աշակերտներու թուին զգալի յաւելումը:

Այս տարի կը լրանայ Համազգային Մշակութային Ընկերութեան 25-ամեակը: Յառաջիկա տարի ալ Ն. Փայլանճեան ձեմարանը կը գոռնայ 25 տարեկան: Եւ այդ առիթ մըն է լիւր կերպով ներկայացնելու Համազգայինի և ձեմարանի 25 տարիներու ընթացքին կատարած գործն ու զերը հայութեան համար: Համազգայինի Կեդր. Վարչութեան որոշումով 1954 թուի առաջին կիսամեակին, ըզրօ հայրենակից երկիրներուն մէջ, Համազգային տարողութեամբ ու շափով պիտի տօնուի այս զոյր հաստատութիւններուն՝ Համազգայինն ու ձեմարանի 25-ամեայ յարեւանը: Այդ նպատակով կազմուած է Յօրեկիական Կեդր. Յանձնախումբ մը, որու անուշնով անա կը զիմնէ հայ ժողովուրդին, ազգային ու հանրային կազմակերպութիւններուն և մարմիններուն, հայ մասնաւոր և բարեկամ անհատներուն աջակցելու մեզ բարոյապէս և նիւթապէս, որպէսզի յարեւանը տօնուի Համազգային հանգիստութեամբ և պատկուր բարոյական ու նիւթական կատարեալ յաջողութեամբ:

Համազգային Մշակութային Ընկերութեան Եւ Նշան Փայլանճեան ձեմարանի  
 ԵՌԱՆԼԻՆԱԿԱՆ ԿԵՌ. ՅԱՆՁՆԱԽՈՒՄ

Գէյրութ, 1 Մայիս, 1953